

ՅԱՒԵԼՈՒԱԾ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՊԵՐ

SAUPELLEWIS

1898-1900-1901-1902-1903-1904

I

ԴԱԻԻԹ ԵՒ ՄՅԵՐ

(Շատախի բարբառով *)

Օղորմին տանք Մելիսէր և տախանին
Օղորմին տանք Սասման տան,
Օղորմին տանք Մներ բագաւորին,
Օղորմին տանք Աւազ սարին,
Օղորմին տանք Բանձրիկ Մարութին,
Օղորմին տանք Զենով Յովանին.
Օղորմին տանք Մըրայ Մելիֆին.
Օղորմին տանք Մըրայ Մելիֆին.
Օղորմին տանք Քեռի Թորոսին.
Օղորմին տանք Թառլան Դաւրին,
Օղորմին տանք Խանտուր Խանըմին.
Օղորմին տանք Դաւրի, տղայ Մներին:
Մհեր Սասուն կը նստէր թագեաւոր.
Մըրայ Մելիք Մըրըր կը նստէր թագեաւոր.
Մըրայ Մելիքի կնիկ ճիժ չունէր.

* Պատմած է Միջիշ Յարութիւնեան. մօս եռեսուն տարեկան. սեւադէմ. նինար եւ ծանրախօս հայր Յարութիւն Շատախի Աւեսի Մեզրէ զիւղացի, որ նախ բնակած է Շատախու Թաղ զիւղն. ուստի արունքի պատճառաւ խոս տուած է Փիտանդասայ յԱռեղ զիւղն բնակած. ուր ծնած է Միջիշ. սա երբ 15 տարեկան կը լինի, կերբայ Շատախ. 2 տարի իր ենուու մօս կը մնայ. ապա հօր նետ Բաղնոց զիւղը կզան. ուր հայրն Դաւրի Մներ շարունակ կառէ. ինքն ինչպէս կառէ. ինուն սպարած, հայրն եւս Առեղ զիւղացի Մանաւերէն:

Միջիշ Վերշին երեք տարին Ապաղայի Խաչան զիւղը եղած է. Դաւրի եւ Մներ շարունակ պատմած է. այժմ երկու տարի եւս Վաղարշապատ կապրի

Մըսրայ Մելիքի կնիկ իրան մէջ կը մտածի:

Մելիքից իրաւունք կառնի, կըսի.

— Զի ճիժ շոնեմ, որ Մըսրը թաղաւոր ընը,

Սերմս փոխեմ, տղէմ ընը. ընը Մըսրայ Մելիք,

Մըսրայ թաղաւորովուն կանգնի.

Մըսրը Մելիքի կնիկ կելնի, իշ կանի,

Ուր գեօդիկ, լաշիկ կօղորկի Մհեր թագեաւորի խամար.

Մհեր կը տիսնայ գեօդիկ, լաշիկ օղորկիրի ուր խամար,

Ըսիր ի.—«Ուր ես գեօդիկ, լաշիկ օրսղիր էմ.

Էն չզեայ. քըն զիս շատ կնիկ ի» :

Էն տեղ Մհեր իշ կըսի.

— «Ուր նա խապար էն սուսիրի, ես տըհամ» :

Կնիկ կըսի.—Մարդ, մէսայ, աղիկ բան չի քի խամար:

Կըսի.—Կնիկ, ես տրհամ, ես չըհամ, ես էլ ինու ցեղ կնիկ էմ-

ձարն ինչ ի, տրհամ, չըհամ, չընը. իլաւ, գինաց:

Էրկու գիշեր, եան իրեք գիշեր մօտը քնաւ:

Դարձաւ էրի տուն:

Մըսրայ Մելիք զինք մեռաւ:

Ինը ամիս, ինը օր որ բըմմաւ, Աստուած ինու տղէմ խոռ,

Որ ինը ամիս բըմաւ, Մհեր էլաւ, գինաց Մըսրը:

Ըսաց.—Տիսնանք, ինոր տղայ ձընէ տըլնը, թի չէ չընը:

Գինաց, տառ մէկ աղայ իլիրի ինու:

Ըսաց.—Նա գիտեմ. նա տղէն ձընէի,

Մհեր մնաց Մըսրը տասն էրկու ամիս:

Ցղէն էլաւ տըսուերկու ամսական:

Մհեր մէկ օր օրախներու վրին կաք կայներ էր, կրեշէր:

Տօսւ, մէկ սէլ էկաւ, լրուաւ չիմանի մէջ:

Մհեր կը տիսնայ ուր մօտէն ծնուած Մըսրայ Մելիք իշ կանի:

Էլաւ, գինաց, սէլ լրուած տեղից ճամեր բռնեց, խանեց դիւս:

Էն տեղ Մհեր բաղդակոծուաւ, ըսաց

— Եմ աչքեր կօրնէր, ես՝ գինացի, խալիսի արտ ջրի, կանաչաւ, եմ-

արտ չորցաւ:

Մհեր նորէն էլաւ, գինաց ուր տուն-Աստուած:

Էրկու, իրեք շաբաթ մնաց՝ Աստուած իտու ինու կնիկն էլ-

մնաց տղով:

Ինը ամիս որ բըմմաւ, Աստուած ինու խոռ տղէմ:

Ինու տղէն կնքին, անուն դրին Դաւիթ:

Դաւիթ քեառասընքի մէջն էր, մէր մեռաւ:

Մհեր ըսաց.—Ընեմ, համ մօ Մըսրայ Մելիքի կնիկ. Էն էլ-

լնձի կնիկ ի, թըղ գԴաւիթ պախի:

Առեց զԴաւիթ. գինաց մօ Մըսըրայ Մելիքի մէր:

Որ դինաց, ըսաց.—Այ կնիկ, էդ էլ քիւ որդին ի, մէր մեռաւ, դիւ տը պախես:

Ըսաց.—Զարար չկայ, կը պախեմ. էն էլ եմ տղէն ի:

Դաւիթ ընցկոն զօռեղ էր, պնդեր կը կտուտէր.

Ելաւ զննիլ բիրեց, արաւ պնդի թել:

Դաւիթ էն դանտար ոժ ունէր, զննիլ չդիմացաւ, կտրաւ:

Ինչ բիրեց. ճար չիլաւ, կտրաւ:

Նոր բիրեց վոռուանք, փէխար մանեց:

Արաւ ինու պնդի թել, որ պախեց:

Նորէն որ շունչ կը խանի. վոռուանք կը կծկուի, թիպնայ ուրուբոցին. էն ինչ, որ նեթես քեշի զինք, հն ժամանակ վոռուանք յերկընէր:

Որ ջոջանայ, ուրուբոցից կը խանէն դիւս:

Դաւիթ կընը տաս-աըսուէրկու ամսական տղայ:

Թի խալիս տղէն տարով կը ջոջանէր. էն օրով կը ջոջանէր:

Դաւիթ կընէր, կընէր խալի ճիմերու խետ կը խաղէր:

Դաւիթ սկոն ոժով էր, չինարի ծառ կը կոռէր:

—Տղէնէր, կըսէր. իկէք, խեծէք, դռնկուզայ խաղանք:

Տղէնէր կը խափէր, կը նստէն չինարի ծառի վրէն:

Էն գեախ կը թըզնէր, ճժեր կը բանցրանէն, խըտ էրկնուց կինէն տակ:

Որ կինէն տակ. վարու թե կը ջարդուէր, վարու մէշըը կը կոտորուէր. վարու աշկեր կօրնէր, որ բերաններ կը մընար բաց, կըսէր.—Հա, փոխինձ կուզէք, Աւազ կը լցեր բերաններ, կըսէր. —Առէք ձե՛փոխինձ.

Էն գեախ կընէն, կընէն Մըսըրայ Մելիքին կը գեանդտուին:

—Քիւ աղբէր մեր տուն աւրեց, մեր տղէններ զըմեն սըպանեց. մէ բանպի արա:

Էն տեղ բանպի կանի, կըսի Դաւիթին:

—Ա տղա, սկոն բան մէ անի, խալի կգեան, գեանգեատ կտնեն:

Մէր կըսի. —Որդի, դիւ կընես կընաս խըտ Ֆերզներաց հոլ կը խաղաս, Դաւիթին էլ տար խըտ քիւ. քիւ աղբէրն ի, թըզ աստը-որ տիսնայ էն էլ:

Կըսի. —Աղէկ, մէրիկ, կը տանեմ խը ձի:

Մելիք զԴաւիթ կը տանի մէկ սարի գլոխ կը դնի, չտանի դաշտ:

Մելիք զինք կիցնի կեհայ Լուրայ դաշտ. կը խաղայ խըտ Ֆերզներաց:

Մելիքի սեյրանյաեղ Լուրայ դաշտն ի:

Կընըւն որ կընը, Մելիք խըտ Ֆերզներաց հոլ կը զարկին,

կրհան վըր Դաւթին ի վեր. Դաւիթ կառնեն, տուն կրհան։
Են տեղ մէր կըսի. — Դաւիթ, իշ տըսար, իշ չտըսար։
Կըսի. — Ձի գրին սար, իրանք իջան Լուրայ դաշտ, խաղցին.
ևս գիլերու, առջերու, աղուրանիրու, գեազաննիրուն ախու չըմ
քընի, նա քնիրէմ, նա դադարիրէմ։

Մէր կըսի. — Մըրըրայ Մելիք, այ որդի, ընչի Դաւիթը կը տա-
նես, զնես սարը, գիւ կիշնես Լուրայ դաշտ, խաղաս. Դաւիթ գէլի-
րու գեազաննիրու ախու չընի։

Են խըլիսուն Մելիք կընը վեր, զԴաւիթ կառնի, տանի, դնի-
էմէլ սարի մէջ. զինք կիշնի Լուրայ դաշտ, Ֆերգներաց խետ կը
խաղայ։

Յեղարին որ կընի, Ֆերգներաց կըսի. — Հոլ զարկէք, թըղ հա-
դըպնայ Դաւթին. զԴաւիթ սըպանի, մօտէն ազատուենք։

Ֆերգներ մէկ մէկս հոլ կը զարկեն, կրհան. կը խառնեն Դաւ-
թին, մէկ էլ կը զարկին. հոլ կըհայ վըր Դաւթին։

Դաւիթ Աստուծոյ խրամանքով հոլ կը բռնի։

Դաւիթ զհոլ աջ ձեռնով կը թալի խըլտ էրկնոց, ձախով կը
բռնի. Մէ մէկու ետևէն աջ ձեռնով կը թալի, ձախով կը բռնի։

Ֆերգներ կըսին Մարայ Մելիքին. — Այ հաւար, հոլ զԴաւիթ
սըպանեց։ Կրհան. կը տիսնան, իշ կը տիսնան։

Հոլ Դաւիթ առիր ի, բռնե մըլ ձեռքիրուն։

Դաւիթ զհոլ աջ ձեռնով կը թալի խըլտ էրկնուց, ձախով կը
բռնի. Մըրըրայ Մելիքն ի, որ կը տիսնայ, կը զարմանայ։

Կըսի. — Հեյ վաշն, նարիկ ևմ թադաւորութուն եմ ձեռնէն
ա'առնի, պէտք ի ես զնարիկ սըպանեմ։

Կառնի զԴաւիթ, տուն կրհան։

Կըսի Մըրըրայ Մելիք. — Մարէ, ես զԴաւիթ ա'սպանեմ։

Մէր կըսի. — Որդի, ընչի կսպանես, քիւ աղբէրն ի։

— Զէ, մարէ, տըսպանեմ. իլան չկայ։

Են տեղ մէր կըսի. — Որ կըսպանես, բեր, մէկ քաս կըակ
դի, մէկ արծաթ դի. էնի որ ձեռ պարզեց դըլս արծաթ, ինու սը-
պանել հալին ի. թի որ ձեռ չպարզեց արծաթ, պարզեց թըլս կըակ,
մեղք ի ինու սըպանել։

Կըսի. — Մարէ, ընչի մեղք ի։

Են տեղ կը բիրի մի աման արծաթ, Դաւիթ կուղի ձեռ պարզի
թըլս արծաթ. խրիշտակներ Աստուծոյ խրամանքով ձեռ կը զար-
կին վըր ձեռաց, տանին դնին վըր կըակին,

Մատ կիրիցի. չֆանմի պոտի գետին, պուտի վըր ուր լե-
զուէն. լեզուն կիրիցի. զինք թլու կըլնը, դանչեն. - «Թլու Դաւիթ»։

Մեր կըսի. — Որդի, կեօ տըսար, որ նարա սըպանել մեղք ի։

չֆանմաւ, ձեռ տարաւ, դրեց վըր կրակին. մատ իրիցաւ, չֆանմաւ մատ պուտեր գետին, դրեց վար լեզուին, լեզուն էլ իրիցաւ. էլաւ թլոր:

Աղա Մարէ, չելած բան ի, զ՞աւիթ տ'ըսպանիմ:

— Իէ, որդի՛, որ կսպանես, տար, եմ խող, ջրից խան դիւս, կսպանես, իշ գիտես, էն արա: Նո կաթ էմ տուե, եմ սիրտ կը մըռա-մռայ, եմ աչի դէմ մի սպանի:

Էն տեղ Մելիք կրինի. կտայ էրկու Ֆերզի ձեռ. որ Ֆերզեր տանեն, Մըրրայ Մելիքի խող ջրից խանեն դիւս, սըպանեն, թալեն ջիւր: Ֆերզեր մէկ սահար յառաջ կըհան. Դաւիթ մօտըներաց զատ կը մնայ. խըտ քարին, խըտ թըփին կը խաղայ:

Կը հան, կընին Մարրայ Միլիքի սրնոու ու Դաւիթի խօր սրնոու: Կարմունջ մը էն տեղ կայ, գետ տկէն կընցնի:

Ֆերզեր կը կանչեն: Դաւիթ կըսի.—Էն ընչի, չուր մըկայ սկոն ձընէ հեռու կը մնէք դիւ. յէոջն կերթէք, ձի չէք դանչի, էն ընչի մկայ կը դանչէք:

— Աղա Դաւիթ, չուր մկայ Մուլրայ Մելիքի խող ջիւրն էք, դոր քիւ խօր խող ջիւրն ի, էն յապով քի կը դանչենք:

Դաւիթ կըսի.—Սկոն չի, թըղ սկոն ընճը:

Խնոնը՝ մէկ ընցաւ կարմունջի նա տուտ. մէկ մնաց նա տուտ:

Դաւիթին կուղէն խափէն, թալեն ջիւր:

Դաւիթ յիմցաւ. որ զէն տը թալեն ջիւր:

Դանչեց Աստուած. էրկու ձեռ էզար Ֆերզներաց փողպատ, տփեց յիրաք. թալեց մըշ ջրուն, ըսաց.—Գինացէք, Մըրրայ Մելիքին նուապ տարէք, սկնայ մարդ կայ աստըլոր:

Ֆերզեր խըտ ջրին գեացին, Մըրրայ քեաղաք դիւս ընկան:

Քեաղքըցեր զմերզներ մըշ ջրուն տիսան:

Զանդիներ ջրուց խանին, Մըրրայ Մելիքին շանց տուին:

Մըրրայ Մելիք ըսաց.—Վայ, անիրաւ, եմ Ֆերզներ սպանե, զինք սադ ի գինացե, պըծե:

Էն տեղ որթկարածներ, նախրուրդներ, խովիւներ գեառնարածներ կը տիսան զԴաւիթ, կը ճանչնան ուր չորերաց (թագաւորական շոր կայ ինու վրէն) թի Զոջանց տնից ի:

Ճաւապ գինաց ինու խրօղբէր-Զէնով Յովանին:

Ցովան կը լսնի, շատ կուրախանայ, կըսի.—Փառք քեզ, Աստուած, Դաւիթ էկաւ, խասաւ եմ ձեռ:

Կընի դիւս, ձիաւոր կը վերցի, կըհայ, ուրախութունով զԴաւիթ կառնի, տուն կգեայ:

Չուր մէկ ամիսմ դատար կը մնայ, չուր ինու դարիութուն կոտըուի:

Դաւիթ կը հայ, խըտ քեաղքի ճժէրուն կը խաղայ,
Դաւիթ սա տեղ էլ չինարի ծառ կը կոռի.
Կըսի. — Ճժէր, նարէք վըր չինարի ծառին, դռնկեռզա խա-
ղանք:

Ճժէրն ի, կը նստցուցի վըր ծառին, ծառ կը թըղնի:
Էն տեղ մը կը թըղնի, ճժէր ծառից կը բարձրանան, հասնին
խըտ երկնուց, վիրուց կդեան տակ:

Որ կդեան տակ, վարու մէշք կը կոտրուի, վարու թև կը
կոտրուի. վարու աշք կօրնայ:

Շարաթմ՝ էրկուս սկոն խաղ կանի, քեաղքի ճժէրու կէս կը
կուտորի:

Էն իշ ծառից կինին տակ, բերնքափիր՝ վարու կը մնայ բաց.
Դաւիթ աւազ կը լիի բերնքափիր, կըսի. — Փոխինդ կուզէք, արէք ձե
փոխինդ (ճիժ ի, խելք չկուբի):

Էն տեղ քեաղքըցեր կընեն. կեհան մօ Զէնով Յովան դեան-
գեատ, կըսին. — Դաւիթին բանպա մը արա. մեր ճժէրն զլմեն կու-
տուրեց:

Էն տեղ Զէնով Յովան ուր քեաղքըցափրուն կըսի.

— Զարար չունի, ես Դաւիթին բանպի կանեմ:

Զէնով Յովան զինք կըսի. — Պօշի, էսա անեմ դեառնարած,
էհայ խըտ գեառներուն, ճժէր չկուտորի:

Խի լուսուն Դաւիթին կըսի. — Որդի, արի, քէ անեմ գեառնա-
րած, գեառնարածութուն աղէկ բան ի:

— Աղեկ, կընեմ. ջուխտմ պողպալտե սոլ կարել տու, կեհամ:

Էն ջուխտմ՝ պողպալտե սոլ կարել կտայ. կը բերի, կըսի.

— Իլի, գեառներ տար, էրէծա:

Դաւիթ կը խաքնի պողպալտե սոլ, գեառներ կը տանի, կեհայ
սար, Գէլն ի, աղուէսն ի, լավատրակն ի, իշ տիսնայ, կը ժողուն,
յէվարին կառնի, կդեայ տուն,

Զէնով Յովան կըսի. — Դաւիթ, որդի, գեառնարածութուն անոշ
բան ի:

Կըսի. — Անոշ ի, համա էրկու-իրեք խատ բալբալոս ուլ կայ
միշներ, ընձի կը ցաւցըցին:

— Որդի, կըսի, մե բալբալոս ուլ չկայ:

— Զէ, խըօխըբէր, մէ քեանին խատ կայ:

— Մ'էլի, հանք, գեառներ թնւղ, բալբալոս ուլեր ես տիսնամ:

Կընեն, կդեան, յգեօմի դիւռ կը բանան. գեառներ դիւս կընեն:

Խըօխըբէր կըսի. — Որդի, յիւր ի, բալբալոս ուլ չկայ մըշ գեառ-
նիրուն:

Են տեղ Դաւիթ կըսի. — Խրօխրէր, դիւ կայնի դիւռ. ես կեհամ, գեօմի մէջէն կը խանեմ դիւռ:

Դաւիթ կը մտնի ինե, փէտմ կը զարկի մէկ էն սան, մէկ էն սան. Գէլեր, աղուէսներ, լպսարակներ դիւռ կըլնեն.

Խրօխրէր կը տիսնայ, գէլերու, աղուէսներու, լպսարակներուն կըսի քալբալոս ուշ:

Խրօխրէր կըսի. — Որդի, Դաւիթ, թուղ, արի. թուղ, արի. էն քիւ բան չի, թուղ, արի, էհանք տուն:

Կը տանի զԴաւիթ, կըհայ տուն:

Են տեղ կըսի. — Դաւիթ, որթկարածութուն անոշ բան ի, արի, քիւ անեմ որթկարած:

Կը բերի, ջուխտմ պողպըտե սոլ կը կարի, կորողկի խըտ որթկներաց:

Դաւիթ որթկներ տանի, կեհայ, կէրեծայ:

Են տեղ իշ գէլ կը տիսնայ, իշ աղուէս, լպսարակ կը տիսնայ, էլմ կը խառնի մըշ որթկներաց. կը բերի, քեաղքից դիւռ կը թուղնայ. կը գեայ տուն:

Դէմիր կը թուղնեն, կեհան սարնըլեր. որթկներ կդեան տիրոջ տներ:

Զէնով Յովան էլմ կը տիսնայ գէլ, աղուէս, լպսարակ ժողուէր ի, բիրեր ի, կըսի. — Որդի, մէրթայ խըտ որթկներաց, քե կանեմ նախըրորդ, նախըրորդութուն անոշ բան ի:

Են տեղ ջուխտմ պողպըտե սոլ կը բերի, Դաւիթ կը խաքնի:

Յովան կօրողկի նախիրի յէոջև. նախիր կը տանի, կէրեծայ:

Կը տանի, էլմէլ արչ, գէլ, աղուէս . . . իշ գեաղան կը տիսնայ, կը խառնի յառէջ. կառնի կդեայ տուն յէվարին:

Են տեղ-մըշ քեաղքին ճժով կնկտեր իշ կը տիսնան դեաղաներ, յառդեց կառնեն, ճժեր կընցըցնեն:

Զէնով Յովան կը տիսնայ, կըսի. — Որդի, արի-արի, էն քիւ բանը չի, թուղ արի, էհանք տուն, էն քիւ բան չի:

Կեհան տուն, կըսի. — Որի, նետ անեղմ տամ քիւ, գնա, նեղիր արա:

Էդ էլ կեհայ մէկ-էըկու-իրեք օր լոր կսպանի:

Են տեղ որ լոր կսպանի, կան կդեայ:

Պառւու կորեկ կը գնդընի, մէջը նեղիր կանի:

Մէկ օր պառաւ կեհայ, կը տիսնայ Դաւիթ լոր կսպանի:

— Այ թլոր Դաւիթ, կըսի. զլեօխդ խորեմ, ախշար քիւ խօր—Մհեր թագաւորի սկյրանատեղ Աւագ սար կայ, մկայ դիւռ իկեր էս, մեր կորկին մէջ լոր կսպանես:

— Պառաւ, իշ-իշ:

Կըսի, — Խնչը՝ ինչ, զլեօխդ խորեմ, Թլոր Դաւիթ (դառնայ, մէկ էլ կըսի), Թլոր Դաւիթ, քիւ խօր սէյրանատեղ-Աւագ սարւ
Մարութայ բանձր Աստուածածին:

Մըսըրայ Մելիք իկեր իւ:

Քիւ խօր վանք Մարութեն քեակեր իւ:

Բատաներ քեակեր իւ:

Վերու օխչար բռնաւոր բռների. մկայ գիւ չըս էնայ ընտե.
ևս էմ, մէկ ախչիկ, էս վշում կորեկ. ևմ դսմար կը կտրես վրը ձիւ
Դաւիթ կըսի. — Պառաւ, Աւագ սարի ճանրախ վար տեղն ի,
վար տեղէն կեհայ:

Պառաւ Աւագ սարի ճանրախ շանք կտայ, կըսի. — Դէ, էնա
տեղէն կեհայ:

Դաւիթ կդեայ տուն, կըսի. — Խրօսբէր, իլի հանք Աւագ սար-
եմ խօր սէյրանատեղ:

Խրօսբէր կըսի. — Որդի, քիւ խափիրեն, քիւ խօր սէյրանատեղ-
Աւագ սար չկայ, քիւ խափիրէն-սուստ կըսին:

Զէ, իրօխբէր, ես գիտեմ, կայ, ես տ'էհամ, չըմ կայնի:

Դաւիթ կըլնի, կեհայ Աւագ սար. լանկի կը զարկի, բաղան կը
քեակի, վէրու ոխչար կը թղնի, մէկ մընէ կը բռնի, կըսի. — Գեացէք,
կերէք, խմէք, Դաւիթի ջանին տուղա արէք:

Խրօսբէր կդեայ, կըսի քեռի Թուրոսին:

— Քիւ խարդէն-Դաւիթ գինաց Աւագ սար. մննքն էլ էհանք.
տղայ ի Դաւիթ, չը վախենայ:

Խրօսբէր, քեռի Թուրոս կըլնի. Դաւիթի խոև կեհան:

Կը տիսնան իւ, Դաւիթ լանկեմ զարկե, բատաներ քեակե.
վէրու ոխչար թղղե գինացած, լսիր ի վէրու ոխչարին. — Գինացէք,
կերէք, խմէք. իմ ջանին տուղա արէք:

Երկու ոխչար բռներ, զիներ ի Աստուծուն:

Են ոխչար բռներ որ զիներ ի, կանի կերակուլ. զինք, ուր
քեռին. իրօխբէր կուտեն, կը պառկեն, կը քընեն:

Դաւիթ աչքեր կը բանայ, կը տիսնայ մէկ բեօց կըլնը, կանի
որ ըլնը վեր, բեօցին բամաւա անի. կը տիսնայ նուպի փես խօ-
րօսբօր տակն ի, կըսի. — Թի խանեմ վեր եմ խրօսբէր, վայ թէ
ըսի «Դաւիթ վախեցաւ, » թի նուպի փես կտրեմ, ափսոս ի: Կըսի.
— Զայնամ թի ափսոս ի:

Դանակ կը բռնի, կտրի. կըլնի կայնի կըհայ, բեօցին բամաւա
կանի:

Կըհայ մօտ, ձեռ կտայ բեօցին, չիրիցի ձեռ. խող կը թալի,
չընցնի. նոր ուր խելքին մէջ կը մտածի. — Նա Մարութիկ բանձր
Աստուածածին կըսին, նա ի:

Կընը, կգեայ, խրօխրօր, քեռուն կըսի խաղով.

—Խրօխբէր, ժեռի, ձեր անոց քնուց վիր իլէֆ:

Մարուրայ Բանց Աստուածածին տրոիր եմ:

Խրօխբէր կըսի.—Արի, որդի՛, արի քընի, ես Զէնով Յովան էմ. քեառուն աւուր ճանբախ եմ ձէն կեհայ, կը կանչեմ, սաբակ կը բերեմ, շլնեմ:

Դաւիթ կգեայ, կը քընի:

Էն տեղէն մէկ էլ կը տիսնայ լոս քեարի յէռջևէն կը բոխայ:

Կը գեայ, կը նստի խրօխրօր զլիսին ու քեռուն, ձէնով կըսի:

Խրօխբէր, ժեռի, ձեր անոց քնից վիր իլէֆ:

Տրսայ Մարուրայ Բանձր Աստուածածին լոս կը բոխէր:

Կըսի.—Որդի՛, քընի, ես Զէնով Յովան էմ, իշ կը վախենաս.

Քեառուն աւուր ճանբախ եմ ձէն կեհայ:

Էն տեղ Դաւիթ կեհայ, կը քընի.

Խըլիսուն ձէնով Յովան կըլնի. կը պոռայ:

Որ կը պոռայ, խազար-խազար սարակ կը թափին:

Օրէ Մարութայ Բանձր Աստուածածին կը շինին:

Էն գիշեր կը քընին, կը տիսնան Մարութայ Բանձր Աստուածածին չկայ:

Քեար ուր տեղն ի գինացեր. խող ուր տեղն ի գինացեր. աւաղ կաւ, իշ որ պատրաստութոն ի, ամեկ մէկ ուր տեղն ի գինացած:

Էն մէկէլ գիշեր կը քնին:

Դաւիթ կը տիսնայ Մարութայ Բանձր Աստուածածին կը գեայ էրազ. կըսի.—Խանճալ քիւ մէշքէն քեշի, խիմ խանճալի վրէն էսկի, պստի մատուռ մէլ ընձի չի:

Օրէ կը շինես, կը բըմես, պատարագ մէջ ընձի կը մատուցես. որ ես վեր եմ խըման կայնեմ:

Էն գեախ կըլնի, խրօխրօր Զէնով Յովանին, քեռի Թուրոսին ձէնով կըսի.

—Խրօխբէր, ժեռի, ձեր անոց քնուց վեր իլէֆ:

Էս օր Մարուրայ Բանձր Աստուածածին իկե ընձի էրազ:

Եմ մէսէն եմ խանճար կը ժեւեմ:

Խիմ վըր եղ խանճրին կը դնեմ:

Պատիկ մատուռ ինու մէջ կը տինեմ, բըմըմեմ,

Պատարագ մէջ կը մատուցեմ:

Կըսի.—Դաւիթ, քընի, ես Զէնով Յովան էմ, լուսուն կըլնեմ, էլ սարակ կը բերեմ քիւ խամար. մէկ էլ թըլ շլնեն:

Խըլիսուն կըլնի վեր, Զէնով Յովան կը պոռայ, խազար-խազար սարակ կը թափին, կգեան:

Խի լիսուն Դաւիթ կը լի վեր. խանճար ուր մէքէն կը քեշի. խիմ վրէն կը դնեն. պատի մատուռմ էլ մէջ կը շինեն. օրէ կը վենեն, կը բըմբմեն. պատարագ մէջ կը մատուցեն:

Նոր բանձրիկ Մարութայ Աստուածածին կայնի վեր ուր իւրման:

Դաւիթ էն տեղ կը ժողուի քեառսուն սարկաւագ. կը ժողուի քեառսուն տէլտէր. քեառսուն տիրացու, կը ժողուի քեառսուն վարդապետ կը ժողուի. քեառսուն բանւոր միաբան կը ժողուի. իշ որ սարքն ի, զըմեն կը պատրաստի. մէջ կը դնի:

Դաւիթ զինք կը լի, կը գեայ Զոջ Սասմայ տուն. գլեուխ կը դնի նուան գինին:

Ճուապ կեհայ Մարրայ Մելիքին, կը սի.—Դաւիթ Աւագ սար, որ դիւ վերու սխչար բունէր էր, Դաւիթ դեացե, Աւագ սար շիներոնաւոր զըմեն թրդե, պատան փլուցե, Մարութայ Բանձր Աստուածածին տուե շինել:

Մըրըրայ Մելիք կը սի.—Կօզբահդին, դիւ իլի, գինա, Վանք Մարութեն բալնի, առ արի:

Կօզբահդին կը սի.—Մըրըրայ Մելիք, իլի վեր. էրկու քապուր ասկեար տու ձի, որ ես էնամ, Վանք Մարութեն բալնեմ, բիրեմ:

Կօզբահդին կը լի, էրկու քապուր ասկեար կառնի, կդեայ Լուրայ դաշտ: Էն տեղ մէկ մատուկ փարով նախրորդներուց կառնի. կը զինի, ինու գլեօխ կառնի, կեհայ Վանք Մարութեն. դանչի, կը սի.—Միաբաններ, դոնաբաններ, դիւռ բացէք: Զեն բանար:

Կը սի.—Ե՛յ անիրաւններ, մէկ քընց ձեր աէր զինիր էմ. դիւ դմր կը մնաք, որ դիւռ չեք բանայ վըր ձի:

Գլեօխ կը թալի, կը հայ ներս:

Գիշերուն, քնու մէջ ինոնք յախու կը լինեն, դիւռ կը բանան: Էն տեղ Կօզբահդին կը մտնի, վանքի մարդեր յըմեն կսպանի, վանք բալնի, կը ասնի:

Մէկ սարկաւագ մըշ ջանդակներուց միջէն կը լի վեր, ժամու շապիկ կը թաթիսի մըշ արնին, կը հայ Սասում. տիսնայ Դաւիթ գլեօխ դրե նուան գինին:

Աշք կառնի սարկաւագին, կը տէսնայ, կը սի.—Խունկն ի պակաս թի մում, սա, տամ:

Սարկաւագ կը տիսնայ զինով ի, ժամու շապիկ նոր կը թալի յէռջն Դաւիթին:

Դաւիթ որ կը ախսայ, կը սի խաղով.

—Հայ աշկերա կօբներ. մէշխ բոլներ, բիլիեր օլրուեր:

Դաւիթ ինչին ուրին կանիծի. սկոն կանիծուի. աշկեր կը կօբնայ, մէշքը կը թոլնայ, թիվեր կօլրուի,

Դառնայ, զինք կօրչնի, էլմ կը սաղնայ:

Կընի վեր, չինարի ծառ կը քիշի, դաս կանի Լուրայ դաշտ,
կընայ, կը տիսնայ Կողբահղին առե ասկեար, նստե մըշ Լուրայ
դաշտին:

Զինարի ծառ թափ կտայ, ասկեար զըմեն կուտորի:

Են աեղ Կողբահղին կը փախի, կընայ, կը մտնի յաղբը քեարի
տակ:

Կնկափիր կգեան ջրի, կը տիսնան Կողբահղին կ'օ քեարի տակ
պախուիր ի, կըսին:

—Կողբահղին ալան սալան:

Դիւ կեներ Սասում բերեր քալան:

Կողբահղին կըսի:

—Քեալա նեօգեր, եեալա բեօգեր:

Ես գիտեր Սասում դաւս եր մեյտան:

Ես չըր գիտի եեար եր կապան:

Վաղուան օր գետ կըզկայ զեարենան:

Չեր իրկան նուն պլոր կը բիրի եղն ու չորբան:

Ընտե Կողբահղին կընը, կընայ, նուայ կը տանի Մըրըրայ
Մելիքին.—Իշ կանես, իմ ասկեար կուտորեց. ես փախայ, պրծայ:

Կըսի.—Իլի, առ տառ-քսան ձիաւոր, գինա Սասում մօ Զէնով
Յովան, ըսա, «քեառսուն տարուայ խարն Մարրայ Մելիք կուզի.
տիսնանք. կտայ թի չի տայ,

Կըսի.—Քեառասուն ըդտաբեռ ոսկի կուզիմ:

Քեառասուն երկեն կնիկ կուզեմ, ուղտ բառենան:

Քեառասուն կօլոտ կնիկ կուզեմ, երկանի աղան:

Քեառասուն ազայ աղջիկ կուզեմ արմաղան:

Ըն տե կըլեն, կըզեան մօ Զէնով Յովան, կըսին:

Զէնով Յովան կընի, խիզինի բիրան կը բանայ:

Էն տեղ պառւու աղջիկն էլ տարել էն:

Պառւու կընի, Դաւիթի իտև կան կգեայ:

Կըսի.—Դաւիթ դոր ի, չերեայ:

Կըդեայ. կը տիսնայ Դաւիթ էլմէլ առե նետ անեղ. մտե մըշ
պառւու կուրկին, լոր կըսպանի:

Կըսի.—Այ Թլոր Դաւիթ, գլեօխ խորեմ. ես էմ, մէկ աղջիկ.
քիւ սատամարէն էն էլ տարան:

Դաւիթ կըսի.—Ինչ-ինչ, պառաւ:

Կըսի.—Շինչ-ինչ գլեօխ խորեմ, Թլոր Դաւիթ. Մարրայ Մելիք
Կողբահղին յօրողկե, քինէ խարն կառնի:

Կըսի.—Պառաւ, դժոր ի:

Պառաւ կըսի.—Արի, ես քի շանք տամ:

Պառաւ զԴաւիթ կը տանի, նշանք կտայ:

Տիսնայ Կօղբահղին նստեր ի վըր աթոռին. դալուն կրակեր ի-
լինդ արձին յէրկէն ի դպուն. գրեր ի վըր աթոռին, կը քեշի,
էն տեղ կը տիսնայ խրօսիքէր էդ ինչ ի կանիս, կըսի:

—Որդի, կըսի. քիւ քեաքերն ի կը սրբեմ:

—Խրօսիքէր, կըսի, գիւ չըս կէնայ եմ քեաք սրբի. իլի վեր, ես
կը սրբեմ:

Խրօսիքէր՝ կըլնի վեր, Դաւիթ կը նստի, չափ կը կործի. փարէն
կը լոցի չափի ուին, փարէն չափի ոուին չի կայնի. կը լողայ, կդեայ
տակ:

Կօղբահղին կըսի.—Եա՛, ես քիւ թուանէն էմ, եմ թագաւոր
քիւ թուանէն ի:

—Որ սկոն ի, կըսի Դաւիթ: Կըուքի, չափ կը տիփի պատ, քեառ-
սուն պատ յէռջն կը խրուի:

Էն տեղ կըլնի, կայնի. Կօղբահղին լեղուն կը կտորի, պըրկը-
ներ կը կտորի. քիթ կը կտորի. էրկու ատամ կը քեշի, պըրկըներ խըտ
լեղուն կը միսի վըր ճակտին:

Կօղբահղին խայտառակ կըլնը, կըհայ թագաւորի քեաղքի մէջ:

Կըսին.—Կօղբահղին ուրախ էկաւ, Աստուած խէրն անի.
ծիծղայ:

Կըհայ, կըլնի թագաւորի դիմաց, չկէնայ նուապ տայ:

Կը տիսնան խայտառակ բան մի:

Մըսըրայ Մելիք կըսի.—Հա՛յ վա՛խ, նա Դաւիթ ըլնի, սկնայ
բանըմ ինե եմ գլեօխի:

Կըլնի, ասկեար կանի, կըգեայ վըր Սասումայ:

Դաւիթ խի լուսուն կըլնի վեր, կը տիսնայ իշ-էրկնուց աստ-
ղերուն հաշիւ կայ, Մըսըրայ Մելիքի ասկրին չկայ, կըսի.—Խնչն
անեմ, ըլնեմ, համ մօ պառաւ, պալքի էն ճարմ տիսնայ:

Կըլնի, կըհայ մօ պառաւ:

Կըսի.—Պառաւ, իլի վեր, տես, էրկնուց աստղերուն նըսապ
կայ, Մըսըրայ ասկրին չկայ. ես մինակ ինչի տ'անեմ:

Պառաւ կըսի.—Իլի վեր, գինա, քեառսուն տարուան գինի
խըմքուր քիւ խրօսիքօր, քիւ խրօսիքէր թըզ գինովնայ. ինու մու-
րուսի մէջ կան արի. քեառսուն բանլիս կը գտնես. քեառսուն գուռ
կը բանաս. ինչ ուզես, էն կը տիսնաս:

Կըլնի կըհայ, քեառսուն տարուան գինին կը խըմքուր ուր խը-
րօսիքօր. քեառսուն բանլիս մըջ մուրսին կան կդեայ, կը գնանի.
քեառսուն գիւռ կը բանայ. կիշկայ քեառսուն ձի, ախտախանի մէջ
կը տիսնայ, կըհայ. ձեռ կտայ քեառսուն ձիու քեամկին, մէկն էլ
չդիմանայ ինու ձեռաց յէռջն. կը դղգեն. կը տիսնայ մէկ խատ

բուռակ խաւերու թառի տակ կապած ի, ծռտան վերէն. մըջ ծըռտին կուրիսեր ի, Զեռ կտայ էն ձիու քեամկին. էն ձին մէկ լանկի կը զարկի պատին. կրակ, բեօց, ոտներաց յէռջէն կը հայ:

Դաւիթ կըսի. — Թի ձիութեն անի ընձի, նա ձին ի:

Ըն տեղ էն ձին խանի դիւս. պառաւին կըսի. — Դիւ գլեօխ բռնի, քիւ աղջիկ ջիւր լցի, ես լուամ:

Էն տեղ ձին կը լուայ. կըհայ ուր խօր շորեր կը բիրի, խագնի. Զոնեղեխէն շապիկ կը խագնի, ֆիւր դաբըրին կը խագնի, նզման Արզըրըմին կը խագնի. դավուխ դատիմին կը դնի գլեօխ, Թրիկ կէծակին կը կապի վըր ուր, Ռումիկ Զոջանին կը բռնի ուր ձեռ, կիւրզիկ Ֆէրզին կառնի:

Քեառասուն զիտր բանբակ կըդնի նզման Արզըրըմին, նոր կըհայ ուռներ:

Քեառասուն զիտր բանբակ կը դնի դաւուխ դադիմին, նոր կըհայ գլեօխ:

Քեառասուն փաթ թրիրու դայիշեներ կապի, նոր կը խանի մէջ:

Քիւրկիկ ձալալին կը խեծնի:

Քիւրկիկ ձալալին կըսի. — Ե՛ անիրաւ, դիւ եմ տէր չես. Բնչ խատ ունես ընձի խեծնես. քիւ կը խաղըցեմ խըտ ամպիրուն. քիւ կտամ էրեգեահան, կիրիցեմ, կանեմ քիւ:

Կըսի. — Կը խաղամ մըշ քիւ էրկու թե:

— Ե՛. անիրաւ, քիւ կտամ քեամուն:

— Կը խաղամ քիւ աջ կող:

Կըսի. — Ե՛, անիրաւ, դիւ չըս կէնայ ընձի խեծնիս, քիւ կտամ գետին. կանեմ խաղար բրդուճ, կսպանեմ:

Կըսի. — Կընեմ մէկ մազ.. կըպնեմ քիւ ճակատ:

Ե՛, անիրաւ, ինչ կարելի ի դիւ ընձի խեծնես. քիւ կտամ գետնով, քեառասուն տապակ գետին կեհատ:

Կըսի. — Կընեմ մէկ մազ, կպնեմ քիւ պոչ:

Կըսի. — Ե՛. անիրաւ, քիւ կտամ գետին, ոտներուս յէռջն կը տրորեմ. — Կը խաղամ քիւ փորի տակ:

— Ե՛, անիրաւ, նեֆես որ խանեմ, ՅՆ.Ֆեսի յէռջն կը թռնես, դիւ չըս կէնայ ընձի խեծնի:

— Կընեմ մէկ ձիաւոր, կը խեծնեմ քիւ քեամկի վերէն:

Քիւռկիկ ձալալին կըսի. — Դիւ եմ տէր, ես քիւ ձին:

Քիւռկիկ ձալալին կը խեծնի Դաւիթ, կը քըմի մըշ Սասման տան. Կիւրզ կտայ կող, կը խանի վեր խրօխրէր:

Խըօխբէր աշկնը կը բանայ, կը տիսնայ. Դաւիթ Քիւռկիկ ձալալին խիծեր, ուր խօր Մհերի շորեր խագեր ի, աղհայ կոիւ:

կն տեղ լրոխքէր կըսի.

— Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն զռեխեղէն շապիկ:

Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն իհրեթիկ դաբրքին:

Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն ճգմեն Արզրումին:

Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն քրիկ կէծակին:

Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն Ըորմիկ Զոջանին:

Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն կիւրզիկ Ֆերզին:

Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն Քիւռիկ Ճպալին:

Խազար ափսոս, ելաւ Սասման տեկն քաղաքիր:

Են տեղ Դաւիթ կըսի.—Խրօխքէր, զուրպան ըլնես էսս մէկ

Խազրին, թի չէ, քի կապանի:

Են տեղ քչի, էհայ կուր,

Քեռի Թուրոս կըգեայ յէոջն, կըսի.—Տղա, արի, մէհայ, Սաս-
ման տան ինչ ըսես կայ. խրզինայ ըսես, մալ ըսես, դէվլէր ըսես,
կայ. կտանք, քի կաղատենք:

Կըսի.—Զէ, քեռի, համ. հնար չկայ. «Ես Սասման տան գեառ
ըլնեմ, խալխից չըմ վախւենայ»:

Կըլնի, քըշի որ հա. քեռի Թուրոս կըսի.—Դաւիթ, կըհաս, քիւ
խօր սեյրանատեղ—Կաթնով աղբուր կայ, էն տեղ ձին կը թուղ-
նես, մէ քիւ քնես. խանգատանատ:

Դաւիթ կը քըշի, կը մոռնայ. ձիուն կը քշի, ձին չէհայ. ուե-
ժեպն կը զարկի ձիուն. որ կը զարկի, կուամ կաթ ձիու քթէն կը
թալի:

Են տեղ կըսի.—Եմ ձին քըն զի խմաստուն ի, խոզի ես չէր
զարկե ձիուն:

Կըգեայ, կիջնի վըր աղբրին, մէ ճօթ խաց կուտի, խանգատա-
նայ. քընի, կակլսի, կը տիւնայ դակուի դադիխին զլխուց թուեր ի.
Ճգման Արզըրըմին ստներաց թուեր ի, թրերու դայիշեներ զըմեն
կտուեր ի. էն քեառսուն դիտր բանբակ ճգման Արզըրումից կը խանի,
նոր կըհայ ոտներ, քեառսուն դիտր բանբակ դակուի դադիխուց
կը խանի. նոր կէհայ զլեօխ. մէկ մէկ փաթ թրի դայիշեներ կը
կապի, նոր կը խասնի մէշք:

Են տեղ կընի, ուր Աստուած կը դանչի. Քիւռկիկ Ճալալին
կը խեծնի, կը քըշի, կըհայ, չատրներաց դիմաց կը կայնի, կըսի.—Հայ
վախ, թի նարանք ըլնեն բանբակ, ես ըլնեմ կըակ. վառելով չըմ
կէնայ ինոնց պրծուցի. թի ինոնք ըլնեն յարգ. ես ըլնեմ քեամի.
չըմ կէնայ ինոնց փչի:

Զին կըսի.—Ե՛յ անիրաւ, իշ կը վախւենաս. քեանի քիւ թրի
յէոջն էհան. էրկու սկոն եմ չնչիս յէոջն կըհայ. էյ անիրաւ, ընչի
կը վախւենաս. քեանիմ' քիւ թրի յէոջն կտրուի. էրկու սկոն եմ

ոտներաց դէմ կը տըորոււի, իրեք սկոմ եմ պոչի յէռջն կը տըորոււի:

Դաւիթ ձիու ճակատը կը պագնի, կանչի Աստուած. քըլի մըշ կուսուն, մէկ զիեօխ կը քշի մէջ, կտուելով կիհայ չուր զիեօխ, որ կը դառնայ մէկէ գեայ մէջ, ասկեար կըսի. —Փօսդ, Դաւիթ. փօսդ:

Ես փոււշ չեմ, փոււդ դիւք էք. ձեր խէրն է փոււս:

Մէ տղայ կը վերցի, կըսի. —Քի մեռնեմ, Դաւիթ. մենք քի չենք ըսի փոււդ. մենք կըսինք փօսդ. փօսդ ասել-կայնի: Դաւիթ, ըսին, մե մէ սրպանի, մենք խարբով չընք իկե, զօռովի մե բիրի. քիւ դիւսման կհօ, զընան քըներ ի:

Կըսի. —Ինչպէս քրիստոնեայ, դիւ աեր բարդ կըտաք ընձի, որ լու ձի դիւսման չընէք: ինոնք կըսին. —Խաւ:

Դաւիթ կըսի. —Ու սկոմ ի. թըլէք, զինացէք, բան լըմ ըսիմ:

Դաւիթ քշի, կըհայ Մողրայ Մելիքի մօտ. կը տիսնայ Մողրայ Մելիք քըներ ի չատրի տակ. քեաւսուն զիտը արճին կախեր ի. չատրի զիսիւն, իւ նեֆես կը խանի, արճին կը թռնի վըր չատրի զիլիւն. նեֆես որ կիջուցի, արճին կը դիպնայ փորին,

Դաւիթ կըսի. —Աղջի. էդ անիրաւ ձի խամար խանէք վեր:

Քեօր կըսի. —Քեաւսուն օր գիշեր, ցերեկ կը քընի, չընի վեր, լու, խոփ կըրակցու, թալ ոտաց տակ, թըլնի վեր:

Մէկ խոփ կըրակցոցի, թալի ոտնիրու տակ. ոտներ կը պարզի, քիւրոջ կըսի. —Օ՞Ֆ, եմ տեղ աղէկ չըս շինե. լու ընձի կծեց:

Դաւիթ կըսի. —Իլի վեր, լու չէ, ես էմ:

—Օ՞Ֆ, կըսի, էս պըլալըլուն ինչի, ուտեմ շարժես, ճաշ չմնայ. ճաշ ուտեմ, յընթըիս չը մնայ:

Դաւիթ կըսի. —Վեր, վեր, Աստուծոյ խրամանքով ամենամէկ բանն էլ կընի. շարժես էլ ուտես, կընեմ. ճաշ էլ ուտես, կընեմ: Դել կատենամ:

Էն տեղ կելնեն վիր, խըտ մէ մէկու խոյանակ կը կռուին. չուր ճաշ մէ մէկու չըն յաղթի:

Էս անդամ կընեն, գեօմշանակ կը կռուեն:

Զիման ինչպէս գեօթան թալես, էնպէս ոտներու տակ խող կերթայ, կգեայ. կը ճղճղուի:

Ֆերզանակ էլ կը կռուեն, մէ մէկու չըն յաղթի:

Դաւիթ կըսի. —Էսա պօս ի, կիւրզով կռուենք:

Մորայ Մէլիքի մէր էս տեղ խաղ կըսի:

—Որդի՛, արի. մի կռուեք.

Գիշեր երազ եմ տիսե.

Երազի մէջ զախախորի եմ,

Գիշեր մըս երազին տիսայ,

Լուսնեակ վրբ Սասմայ պոծառ եր.

Վրբ Մըսրայ խաւար եր:

Են տեղ կայնեն որ կուիւ անեն. Դաւիթ կըսի.—Նօպար ևմն ի, ես տը կայնեմ. ձի խէր, մէր չկայ, ես ներիմ էմ. ձի սըպանես էլ զարար չկայ. խէր չունեմ, մէր չունեմ որ վըր ձի լան:

Են տեղ Դաւիթ կը կայնի. Մըսրայ Մելիք Ստոտադ ձին քիլ, լըհայ ինչպէս չորս սահարուան ճանբախ, կը գեայ, կը զարկի Դաւիթին. կըսի.—Խող էր, խող դարցար:

Դաւիթ կըսի.—Ես խող էմ, խող չեմ դառնայ:

Կըսի.—Մէ քի թափ տու:

Դաւիթ զինք թափ կտայ, բան չիւերի:

Մէլիք կըսի.—Եմ ձիու վիզ կոտրէր, մենզիլ կարճ էր:

Քշի, էսդուցէն վեց սահարուան ճանբախ. կդեայ. կիւրզմ էլ

կը զարկի Դաւիթին:

Կըսի.—Դաւիթ, խող էր, խող դարձար:

Կըսի.—Խող էմ. խող չըմ դառնայ:

Կըսի.—Մէ քի թափ տու, թափ կտայ, բան չիւե-

Կըսի.—Եմ ձիու վիզ կոտրի. ձիու մանզիլ կարճ էր:

Քշի իշ, էրկու օր էլ աւել, դառնայ, կդեայ, կը զարկի մէ կիւրզ, կըսի.—Դաւիթ խող էր, խող դարձաւ:

Դաւիթ կըսի.—Ըսկի բան էլ չիւե ընձի:

Կըսի.—Դաւիթ, մէ քի թափ տու:

Դաւիթ թափ կտայ, բան չիւե.

Դաւիթ կըսի.—Մարայ Մելիք՝ նա օղորթ, նօպար ևմն ի:

Կըսի.—Խա, քիւն ի.

Կըսի.—Դաւիթ, մտնեմ մըջ եմ ձիու չորս ոտաց, քեարսսւն թաղեք թրշեմ, թալեմ վըր ձի:

Դաւիթ կըսի.—Թըջի, թալ:

Դաւիթ կանի որ մէկ կիւրզ զարկի. Մըսրայ Մելիքի մէր ծծեր կը խանի գիւտ, կըսի.—Որդի, կաթ էմ տուե. տու եմ կաթի խարբ: —Ենա մէկ քիւրզ սիպտակ կաթի խարբ, կըսի:

Կիւրզ կը վերցի, մէկ կիւրզ էլ զարկի. Մըսրայ Մելիքի մէր կըսի.—Որդի, քի շատ էմ պախե, շախե. դառն քիւն էմ իսարամն վար քի. տու եմ քնու. եմ չարչարանքի խարբին. կըսի.—Նա մէկ թուրն էլ աամ քիւ չարչարանքի խարբին:

Սնացեր ի մէկ կիւրզ, կը կանի որ զարկի:

Գիւր կդեայ յէռջև. կըսի.—Դաւիթ, ես քի չախեր էմ. տու եմ խարբին:

Կըսի.—Հայդե, բող անզգամ, էնի իրեք թուր զարկեց. պա ես մէկ թուր էլ չզարկեմ:

Թուրն կը զարկի Մողբայ Մելքին, ձին կը կտոի. քեառսուն թաղիք կը կտոի, Մողբայ Մելքին կը կտոի. քեառսուն կեազ էլ գետին կը կտոի:

Մէր կըսի.—Որդի, սպանիր եմ տղէն—զՄըսրայ Մելք. զարաց չկայ, դիւն էլ եմ տղէն էս, արի, ինու կնիկ առ. թագաւորութուն մնայ քի. Մողբն էլ թագաւորութուն արա. Սասում զարի քեօն ի.

Դաւիթ կըսի.—Ես մօրէ որ ծնուեր իմ, գեառնարատ էմ. ես եմ խալալ լեռ խարամ լեռիրու շըմ խառնի:

Մըսրայ Մելքի մէր Դաւիթին կանիծի, կըսի.—Ինչո որ Մողբայ Մելքիք քածա պսակուած էր, ինու կնիկ մնաց անտէր, որ դիւն էլ պսակուես, քիւ կնիկն էլ մնայ անտէր:

Դաւիթ կըսի.—Կընծմընծացէք դելեր, կընծմընծացէք, ես կըհամ Սասում:

Էլաւ, գինաց Սասում, ուր խէրենական քեաղաք:

Դաւիթ կըլին, կըհայ Սասում. մէ-էրկու-իրեք օր կը մնայ Սասումայ քեաղքի մէջ: Զէնով Յովան—ինու խրօղբէր կըսի,—Որդի, արի, քիւ պսակեմ:

Դաւիթ կըսի.—Աղէկ, կը պսակուեմ. վիր աղջիկ կուղես ձիկ խամար:

Կըսի.—Որդի, Սըլթան Զմուշի աղջիկ կուղեմ քի խամար:

Կըսի.—Խրօղբէր, ես Սըլթան Զմուշի աղջիկ շըմ առնի:

Էն տեղ նուապ կըհայ Օղան-տօղան թագաւորի աղջիկ Խանսութ խանըմին, կըլին.—Մըշ ախշըին Դաւիթի կտրիճ Ֆերգ մի:

Խանտութ խանըմ որ կը լսնայ, կըսի ուր աշղնիրուն:

—Գինացէք, ձի Դաւիթի խըմա գհօվացէք:

Կընեն աշղնիր կգեան Դաւիթի տուն:

Դաւիթ տուն չի, Աւադ Սար նէջիր ի գինացե:

Դաւիթի խրօղբէր կըսի.—Դաւիթ ես էմ:

Խոնք սազեր կառնեն ձեռ. զիանտութ խաթուն կը գհօվան: Գիտեն թի Դաւիթն ի, կըսին:

—Խանտութ խանըմի նակտի լենուրէն ըսենք.

Հալապա կեազ քամամ ի.

Խանտութ խանըմի լեշի սրպակուրէն ըսենք

Քուլայ քամովկի նման ի.

Ինու աշկեր սենք, ինչպէս Ֆենանի-կաթախի նման ի.

Ինու աշեր քարքրպներ սենք, կոնեկի նրա նման ի.

Ինու յերկնուրէն սենք, քեառսուն Հալապա կեազ քամամ ի:

Դաւիթի խրօղբէր կընի վիր, կը նեղանայ, կընի ինոնց սազեր կը կտրի՛ ինոնց կը տփի:

Կըլնեն իդոնք Դաւթին յիշունց տալով տնէն դիւս կըհան:

Դաւթ Աւագ սարից նէջիր վեր թիւին կդեայ ինոնց յիռջև:

Կը տիսնայ էրկու մարդ Դաւթին խէր, մեռել, խառած յիշունց կտան, քիւփը անելով կդեան:

Դաւթ կըսի. —Այ մարդեր, Դաւթ ձե ինչ ի արեր, դիւ Դաւթին յիշունց կտաք:

Կըսին. —Պա, մնեք Դաւթին յիշունց չտանք, մեր սազեր կոտրեր ի:

Դաւթ կըսի. —Այ մարդեր, Ձեր սազեր ընչի ի կոտրե:

—Պա, կըսին, մինք էրանք, գինացինք, Օղան-տօղան թագաւորի աղջիկ-Խանտութ խանըմ Դաւթի խըմար գեօվացինք, Դաւթ զարկեց. մեր սազեր կոտրեց:

Դաւթ կըսի. —Ա՛յ մարդեր, նա եմ խրօղբէրն ի իլե, Դաւթ ես էմ. մէ ձի խամար գեօվացէք, տիսնանք ձեր Խանտութ խանըմ:

Կըսին. —Մեր սազ կոտրեց, անսազ ինչին աը գեօվանք:

Կըսի. —Ընձի դապուլ ի, անսազ գեօվացէք:

Խնոնք կըլնեն, Խանտութ խանըմ անսազ կը գեօվան.

—Մեր Խանտութ խանըմի նակտի լենուրեն սենք,

Հալապայ կեազ քամամ ի,

Մեր Խանտութ խանըմի աշերեր սենք

Զինի դատախի նման ի:

Մեր Խանտութ խանըմի աւկիրու քարբաներ սենք

Կոնկիր նղա նման ի,

Մեր Խանտութ խանըմի լեսի կակդուրեն սենք,

Քուլալ բամբկի նման ի.

Մեր Խանտութ խանըմի յերկրնուրեն սենք,

Քետուուն Հալապա կեազ քամամ ի:

Էն տեղ Դաւթ կըսի. —Դիւ գինացէք. ևս տը գեամ, ուրբաթ օր ձի խանըմ տիսնամ:

Դաւթ կըլնի. կըհայ տուն, խրօղբօր կնկեայ կըսի. —Եմ շորեր լուայ, ևս տեղ տրհամ:

Խրօղբէր կըսի. —Կայ-չկայ, էն շուն շանորդիք գինացած, տիսած. ճամբիչն խանած:

Դաւթ կըլնի. կըխեծնի ուր ձին. որ էնայ Օղան-տօղան թագաւորի տուն Խանտութ խանըմ տիսնալու:

Կըլնի, կըհայ Օղան-տօղան թագաւորի քեաղքի մէջ:

Ղարիպ ի. դիւռ չը գիտի վար տեղէն ի. յըմեն բատան ի. լանկեմ կը զարկի, բատան կը փլուցի. ձիով կը քշի, կըհայ թագաւորի խաս պաղչի մէջ, ձին կը թուղնը՝ վարդ, ըռահանիրու մէջ, կէրեծայ. զինքը անմախութենի նավուզի վրէն պառկի, կը քնի:

Ուրբաթ օը ի, Խանտութ խանում կըլնի՝ Դաւթի ճամբաղ կիշկայ, ախսայ Դաւթ եանի, կգեայ:

Կը ախսայ մէկ մարդ կեօ ձին թըղեր խաս պաղչի մէջ, վարդ ըռահաննիրու մէջ կէրեծայ. զինք պառկե վրը հավուզին, քընիր ի. կըսի. — Կայ-չկայ, էն Դաւթին ի. կըսէն « Դաւթիթ կոպիտ, ծուռ մարդ ի», էն Դաւթիթ կըլնի, ինչ զանտար անփարտայ մարդ ի. գինացէք, ըսէք, որ էն խասիյէրի տէրն ի. թըղ ըլնը, հա. մէկ խաց էլ տաշէք, թըղ ուտի, նոր կըսէք. « մեր Խանտութ խանըմ կըսի. թըղ ըլնը՝ հա.

Խաց կը տանեն. դնեն Դաւթի յիոջն, Դաւթիթ կուտի:

Ֆերգներ Դաւթին կըհան, կըսին. — Մեր Խանտութ խանըմ կըսի. — Թըղ ըլնը հա, ինու վակ ըսկ՝ ըլնի, գեայ, ձին թըղնի մըջ խաս պաղչին. վարդ ըռահան ուտի. տրորի, փայլեվան տայ (ձիու գետին թապլակիլը), էն ինոր խօր չիմաննի. օձ ուր պօռտով, խաւք ուր թեսով, մեր խաս պաղչի վրէն չէր իջե. էն իշ հատ ունի. ուր գիմին գեայ, զարկի. պատան քեակի, մոռնի մըջ պաղչին. ձին թըղնի մէջ, էրեծայ. ինչ զանտար անմարիմար մարդ ի. թըղ ըլնը հա, ափսոս ի, թէ չէ Ֆերգներ կգեան. ինու ջոջ բրդուճ ինու ականջ կը թղնին:

Դաւթիթ կըսի. — Խողի դիւ շնու էր ըսե. քեանի ես խաց չիր կիրե. ինչ ֆայտայ. խաց կերայ, պըծայ. նոր ըուցիր. որ սկսն ի՝ ես չըմ էհայ. իշ ինոնց ձեռնէն կգեայ, թըղ չը խնայեն:

Ֆերգ կըլնը Խանտութ խանըմին կըսի. — Դաւթիթ սկնայ կըսի: Խանտութ խանըմ կըսի. — Իլէք, զինացէք, ըսէք. թըղ գեայ սդայ. դիւք սֆրէն փոէք, ձեր թըրէր դրէք տակ. քեաւսուն. Ֆերգներ կըլնեն. ուրինց թըրէր կը չըլտեն, կը դնեն սֆրի տակ, սֆրէն կը փուն վրէն. խաց կը դնեն

Դաւթիթն զանչեն կը գեայ, կըսին. — Խրամեցէք, խաց ուտենք: Դաւթիթ կըգեայ, կը նստի միամիտ. որ խետըները խաց ուտի:

Մէկ մէկ պստիկ քաս արադ կը բիրեն, կը խմեն, կըլնեն մէկ մէկ քաս էլ գինի կտան:

Դաւթիթն որ կտան, Դաւթիթ կատնի զլրաս: կը տփի պատ. կըսի. — « Մա ուղտ գդելով կը ջրեն» բիրեք մէկ քեասա. ես գինի խմեմ, կլտանամ:

Կըուցքի Դաւթիթ, սֆրէն կը ծալի, կը տփի պատ. կը ախսայ քեաւսուն թուր կեօ լառուկ, սֆրի տակն ի. կը ծալի զը թըրէր, կըսի. — իշ խօրոտ եմ ձիու նալ, մեխ կըլնը:

Ֆերգներ՝ զարդանդ կտայ վըր Ֆերգներաց, կը վախենան Դաւ-

թի մօտէն, կըսեն. — Աստուած կամեցաւ. մենք չզարկինք Դաւթին, որ մենք զարկիր ինք՝ զըմի զըմն էլ կսպանէր:

Կըհան, Խանտութ խանըմին կըսեն. — Դաւիթ սկնայ արաւ:

Խանտութ խանըմ կըսի. — Դինացէք. դիւ քեառուն ծերգ, կայնէք խը Դաւթին մէ տեղ, ես փաննարից խնձոր աը զարկեմ: Խանտութ խանըմ իրեք դիր խնձոր կը թալի, իրեք դիր էլ կը զարկի Դաւթին:

Դաւիթ ծերգիրու կըսի. — Դինացէք. Խանտութ խանըմին սէք. թուղ գեայ, ես տիսնամ:

Խանտութ խանըմ կըսի. — Դինացէք, սէք Դաւթին, թըղ ըլնը, հա, ուրբաթ օր յըխտի օր ի, ես կըհամ ուխտ. թըղ գեայ յըխտատեղ. զը մէմէկ կը տիսնանք. թի որ ձի չի նանշնայ, եմ բաժ քսան կեալ վեր խարին բանցը ի:

Դաւիթ կընի, կը խեծայ ձին, կը գեայ տուն:

Կը մնայ չուր ուրբաթ օր. ուր շորեր լուալ կտայ. կընի, հա ըլստանեղ Խանտութ խանըմ տիսնալ:

Կընի, կըհայ. կը տիսնայ, ըլստաւրներ կըհան. կիշկայ կեօմէկ աղջիկմ մէջ ըլստաւրներուն շար բռներ ի:

Կըսի. — Կայ-չկայ, Խանտութ խանըմ էն կընի:

Կըհայ. կը խասնի. ուրախըթինը չդիտի ինչի տ'անի՝ Խանտութ խանըմի ճակատ կը պադի:

Խանտութ խանըմ գեօմբմ կը զարկի մըջ Դաւթի քըթին:

Դաւթի քըթին կը պրծնի էրուն, կը գեայ:

Դաւիթ կըսի. — Բան չըմ ըսի, Աստըծուց կը խնդրուեմ, Սև թագաւորի ձիաւորներ գեան քիւ խօր վրէն, կուիւ ուղեն:

Որ կուիւ գեան ընձի մօնքան ընծես, ես համ կուիւ մա բան ի, մեռայ, եմ լիշ խարամ լեշերուց խանէք դիւս. Չոկէք՝ եմ նշանն էլ ինչ ի, եմ աջ թիւին վրէն մսե խաչ կայ:

Դաւիթ կընը. կը թուղնը կըհայ ուր տուն:

Խանտութ խանըմ կըհայ ուր տուն:

Խանտութ խանըմ կը տիսնայ, իշ, էրկու սև ձիաւոր էկան մըջ ինու քեաղեին, թագաւորի ենօւկի ու սարէն կը խարցեն:

Կըհան Օղան-տողան թագաւորի ենօւկի սարի յեռջն կըսին.

— Ահան, եան Օղան-տողան թագաւորի աղջիկ, Խանտութ խանըմ աը տանեմ եմ տղին. եան էլ կուիւ տանեմ:

Ճուապ օրողկեց Դաւթին, ըսաց. — Դաւիթ, ինչի անիծեր ի. սկոն էլ թը գեայ, ուր կուիւ անի, ճար իշ ի, թի որ չանի, ես տըհամ. Սև թագաւորի տղին տ'առնեմ:

Դաւիթ ըսաց. — Պօս ի, տընեմ, տըհամ, կուիւ անեմ:

Դաւիթ էլաւ. ուր ձին քշեց դիւս, ուր շորեր խագեաւ, գինաց. գինաց մըշ կռւուն:

Խնու քեռի թուրոս թանալի էր արե, ըսեր էր.

—Ընձի քինէ ամանէ. կրհաս Սև թագաւորի կրիւ. կիւրզ կը քեշնս. կը զարկես. էրկըթե սան կայ, ինունց էրկըթե սուն, թի կտուեց՝ կտուեց, թի որ չկտուեց, յետ կը դառնաս, կղեաս:

Գինաց. խասաւ էրկըթե սան մօտ, կիւրզ քեշեց. անուն Աստըծուն իտուր, կիւրզ զարկեց էրկըթե սան:

Կիւրզ էրկըթե սուն կտուեր էր:

Համա խարաւ քեամին կըդէր, էրկըթե սուն կտրելու բաօտան վըր ուր իեօքին կայնաւ:

Դաւիթ գիտցաւ որ կիւրզ էրկըթե սուն չկտուեց:

Հաց.—Զայ, եմ վիզ կոտրուէր, եմ թես օլրուէր, եմ աշկերս խաւարէր, ես չիկե. եմ կիւրզ վըր էրկըթին չը երաէր:

Դաւիթի վիզ կուտրաւ, թե ուլրուաւ, աշքեր խաւրաւ:

Դարձաւ զինք ուր օրչնեց. Աստըծոյ խրամանքով սաղցաւ:

Մէկ էլ զանչնց Աստուած. կիւրզն զարկեց էրկըթե սան, կըորեց, տիսաւ որ էրկըթե սուն էրկու տեղով կըտրուկ ընկեաւ: Հաց.—Հելպէր ես էն գեախ շըշկուեր ի:

Անուն Աստըծու իտուր, քշեց ուր ձին. գինաց մըշ կռւուն. գինաց, էկաւ էրկու զիեօխ. Սև թագաւորի ասկեար կտրեց:

Սև թագեաւոր իշ ըրաց. կէս գիշեր կընէր ժամանակ. զնելներ թալից վըր էրկըթե սներ. փակին զը Դաւիթ. կապին վըր սըներաց:

Գիշեր Զէնով Յովան մըշ էրազին տիսաւ զը Դաւիթ կապին էրկըթե սներաց վրէն. քիչ ի մնացե որ սըպանին:

Զէնով Յովան կըսի. —Կնիկ, յիլի վե, Դաւիթ վըր էրկըթե սըներաց կապած. ճրագմ արաւ:

Կնիկ կըսի. —Այ տնաւէր: Փթխուկ խալիւոր. քիւն քե քընի. էրազ Դաւիթին տըսի. Դաւիթ Խանառութ խանըմի ծոց Շեֆ կանիւ:

Զէնով Յովան մէկն էլ քընաւ. էլմէլ մըշ էրազին տիսաւ Դաւիթ վըր սներաց կապած:

Էլաւ, էլմէլ ըսաց. —Կնիկ. Դաւիթ վըր սներաց կապած ի, նեղութենին մէջ ի:

Կնիկ կըսի. —Փթխուկ խալիւոր էս օր ծռեր ի:

Էլմէլ դառնայ, կանճարանայ, կը քընի:

Մէկն էլ մըշ էրազին կը տիսնայ, Դաւիթ էրկըթե զնիիներով վըր էրկըթե սներաց կապած:

Էլ կնկեան չը լսի. կը լնի վեր, ճրադ կանի. կը հայ ախտախանէն, ձեռ. կը դնի սև մատկու քեամլին, կը սի.

—Այ սև մատակ, ընձի եփ տը խասցըես Դաւթին, կը սի. —Առաջ կը դնի կարմիք մատկու քեամլին, կը սի. —Կարմիք ձի. ընձի եփ կը խասուցես Դաւթին:

Կը սի. —Քիւ աշկեր բանաս, խփես. վը նանտիներաց թափարս կառնես:

Ջէնով Յովան կը սի. —Քիւ մէ շը կանանչի:

Աըլնի, թիմարմ կը տայ. ճակատ կը պագի, կը խեծնի:

—Անանչիս, որ զիւ էս օր եմ որդուն կը խասուցես, կը խեծնի, աշկեր կը խփի՝ բանայ, կը տիսնայ վը նանտրկներաց թափարս կառնի:

Քեառուուն աւուր ճանբախ զատն ի Դաւթիթ, կը պօռայ, որ կը պօռայ, քեառուուն աւուր ճանբախ ձէն կնայ, կը սի. —Դաւթիթ, Աստուած քիւ տուն չաւրի. մէ յիշա Մարութայ բանցը Աստուածածին. Մսէ խաչ որ պատրաստ ի քիւ աջ թելն. մէ քիւ թափ տու:

Դաւթիթ կը սի. —Հայ վախ, եմ խրօղրօր ձէն ի. էկաւ, ձի խասաւ, աղուրթ կը սի. Աստուած եմ տուն ակոլի. մա ևս ինչ զանտար ընձի մոռցիրէմ. զանչեմ Մարութայ բանձր Աստուածածին:

Դաւթիթ կը զանչի Մարութայ Բանձր Աստուածածին, զինք բափ կտայ, զինքրներ կը կտըրուի, Դաւթիթ կարձգուի: Էն զինքիլներու կտորներ կը դիպնայ, ասկեար զըմնն կը ջարդուի: Կիչնի, կը տիսնայ, էն ասկրից իրեք մարդ ի մնացեր. էլ զատ չկայ: Էն տեղ Դաւթիթ կուզի էն իրեք մարդ սըսպանի: Մէկ էլ Դաւթիթ իւ կը տիսնայ: Էրկնուց աստղերու հաշիւ կայ, Սև թագեաւորի ասկրին չկայ: Դաւթիթ էրկու բաթ-էրկու զլեօխ Քուուկիլ ծալալին կը քշի. զընոր գեացոյ ասկեար մէկ ձեռք էլ էկան. զըմն ջարդեց:

Դաւթիթ թուր արուն բռնե. էլ չխաղայ մըջ նանդին:

—Քիւռկիկ ծալալի. ապա դիւ կը սի. «Ես քիւ տը խաղըցեմ խըտ ամպիրուն խըտ խարաւ քեամուն, խըտ էրեգեական»: մկայ ես էլ անօթի էմ. դիւ էլ, թուրն էլ արուն բռնե. էլ կուուր չանի, յէս օր ես կուզեմ, դիւ ձի չխաղըցես խըտ ամպիրուն»:

Քիւռկիկ ծալալին կը սի. —Իշ կուզես, խայ, ըսամ, տիսնանք:

Դաւթիթ կը սի. —Քիւռկիկ ծալալի, ես քինէ կուզեմ, ըձի թուռցես, տանես վը պեօչ ջրի (առատաբուս) վրէն դնես, թուրն էլ արնից լուամ. քիւ էլ թողնեմ, էրեծաս. դիւ էլ ըռահարես. ես էլ խացմ ուտեմ, ըռահարեմ:

Քիւռկիկ Զալալին կառնի զը Դաւիթ, կը թռնի խըտ ամպերուն, կը տանի էն սարով էն տեխ. պօս ջրին վրէն կիջիւ էն տեղ Դաւիթ զը Քիւռկիկ Զալալին կը թռւղնը. թռւր կը լուայ, Քիւռկիկ Զալալին կէրեծայ. զինքն էլ խաց կուտիւ էրկըսով էլ կը ռամաքին. Դաւիթ կըսի. — Իլի, Քիւռկիկ Զալալի, քիւ խեծնեմ, հանք, մեր կուիւն անենք:

Դաւիթ կը խեծնի, կըհայ. էրկու դլիօխ կըհայ, կգեայ մըշ Սև թագաւորի ասկրին, կը կտրի. կուտոց կը պլրծնի:

Էն իրեք մարդ կըսեն. — Դաւիթ, մինք իրեք մարդ քիւ բաղդն էնք ընկե, քիւ Քիւռկիկ Զալալու բաղդ, զմի չըսպանես. մինք քիւ կըլնենք դալուն կրակող, դայթայ, շայ իվող, քիւ ծառայութուն կանենք մինչև օր մեռնելում:

Զէնով Յովան կգեայ, կը տիսնայ կեօ իրեք մարդ նստած խըտ Դաւիթի կշտին. կըսը. — Դաւիթ, էդ իշ մարդ էն:

Կըսի. — Խրօղբէր, իրեք ֆազիր մարդ էն:

Դաւիթ կընի, ստաց ճանքախ էհայ. կըսի. — Ես համ, թռւր թռղնեմ, վախենամ եմ խրօղբէր էն իրեք մարդ սըպանի, թռւր տանեմ խըտ ձի. վայ թէ եմ խրօղբէր ըսի. «Վախեցաւ Դաւիթ», թռւր չոսարաւ խըտ ուր:

Զուր էկաւ. խրօղբէր էն իրեք մարդ սըպանեց:

Դաւիթ էկաւ, ըսայ. — Խրօղբէր, դիւ ընչի նա մարդիր սըպանցիր:

Ըսաց. — Որդի. դիւսման պա մարդ սադ կը թռւղնը:

Դաւիթ մէ միջոց ծիրնի չիր ի կիրե, մէ խատ կողինծ ինու ջեպն էր, կողինձ կառնի. թալի թըլս ուր խրօղբէր. կառնի խրօղբօր պլորին, ձուն կը փըթղըցցի, խրօղբօր ուշը կեհայ, մեռուկ կընկի:

Դաւիթ էն տեղ կաշկի, տիսնայ. մէ սև ձիաւոր, ձին խեծե, էն տեղէն ջանդիներ ձախ առնելով՝ աջ թալելով կգեայ. Դաւիթ կիմնայ թի Խանտութ խանըմն ի: Զինքն էլ կը խեծնի Քիւռկիկ Զալալին. կը ռեթեպի, կըհայ յէռջն, կըսի. — Է՛յ, անիրաւ, էն իշ դիւ իտե կան կգեաս. էրեկ էսա գեախ քե դուրպան էմ արե:

Խանտութ կիւրզմ կը զարկի Դաւիթին. Դաւիթ ուր կիւրզը կտայ յիռջն. Խանտութ խանըմ կը փոխի որ մէկ կիւրզ էլ զարկի, Դաւիթ կըսի. — Է՛, դիւ կօր էս, ես էմ, դիւ ընձի չըս ճանչնայ:

Դաւիթ էն տեղ շատ կուրախանայ վըր Խանտութ խանըմին. Խանտութ խանըմն էլ շատ կուրտիխանայ վըր Դաւիթին:

Կընեն, կգեան չատրի տակ. կը տիսնան Զէնով Յովան խելքեագնայ ընկեր ի: Խանտութ խանըմ կըսի. — Դաւիթ, էղա իշ մարդ ի, խելքեագնայ ընկեր ի:

Դաւիթ կըսի.—Ես զարկըցի, եմ խրօղբէրն ի:
—Ընչի զարկըցիր. մարդ էլ ուր խրօղբօր զարկի:
—Չուր էս ոտաց ճանրխուն, էկայ, իրեք ֆուղարայ մարդ սպանեց:

Խանտութ խանըմ գեղ տուեց, Զէնով Յովան աղէկցաւ:
Առին Զէնով Յովան ուրենց խետ, էկաւ Օղան-տօղան թագեաւորի տուն Զէնով Յովան մնաց մէկ-իրեք օր ուր իննամի Օղան-տօղան, թագեաւորի տուն. էլան Զէնով Յովան ճանրու դրին, գինաց Սասում-ուր տուն. Մէկ-էրկու-իրեք տարի մնացին Խանտութ խանըմի խէր Օղան-տօղան թագեաւորի տուն: Աստուած իտու. Դաւիթին մէկ տղայ իլաւ:

Տղէն որ ծնուաւ ինու ձեռ խփուած էր:
Դաւիթ ձեռ իտու. ուր տղի ձեռ ըացեց:
Դաւիթ իշկայ մէկ պատուղ էրուն մըշ ինու ափան էր. ըսաց.
—Այ որդի, քեար քի մուտ տայ. խող չկէնայ պախի քի: Դաւիթ զուր աղէն կնքել տուեց. ուր խօր անուն դրեց վըր ուր աղին. աղի անուն դրեց Մէնը:

Մէնը էկաւ ութ-ին-տաս ևմսական տղայ:
Դաւիթ Օղան-տօղան թագեաւորին ըսաց.—Ես տըհամ եմ թագաւորութենի վրէն. մնացեր ի անտէր:

Ըսաց.—Որդի, կըհաք, գիւ գիտէք. ես ձե չըմ կէնայ ըսի մէհայ. (ընտե ըսաց) ձեր որդի Մէնը կտաք ընձի. թի ձեր տղէն ի եմ տղէն էլի. հաշիւ չկայ. դիւք ջին էք, ձե տղայ կընի, ամա ես ձի տղայ չըլնի, տղայ էլ չունեմ, Մէնը կը պախեմ. անեմ ձի տղայ:

Մէնը տուին Օղան-տօղան թագեաւորին:
Դաւիթ էկաւ, առեց զրխանտութ խանըմ. էկաւ Ասում. վըր ուր թագեաւորութընին նստաւ:

Գեալիւ ժամանակ ար կէր, Սըլթան Զմուշ Դաւիթին տիսաւ, ըսաց.—Է՛յ, ձը խըտ քի կոիւ կայ անելիւ:

Դաւիթ ըսաց.—Խընդրեմ, խըտ ձի արգ կայ. յէս օր չըլնիւ Սըլթան Զմուշ ըսաց.—Դիւ կերդուըննաս, գիւ գեաս կոիւ:
Դաւիթի ծոց մէկ համային էր. մէկ սանտրն:

Դաւիթ ուզեց Սըլթան Զմուշ խափէր, սանտրով յէրդում ուտէր, սանտր անէր համայիլ, յերդընէր, խալատաւ, համայիլ յերդում կերաւ էկաւ տուն. յէվարին ուր շորեր խանեց, աշկեց վըր թիւին, տիսաւ մսե խաչ սեցեր ի, ըսաց.—Հեյ վախ—Հեյ վախ, ես պատճուայ:

Էկաւ, ըսաց.—Ճարն ինչ ի, տըհամ. սպանուեմ:
ին ժամանակուայ մարդ սութ չըր յերդուընայ. Դաւիթ տի-

սաւ զինք սուրթ ի յերդուրցեւ. ըսաց.—Ճարն ինչ ի. տըհամ, Սըլթան Զմուշ ընձի սպանի:

Կնկեան ըսաց.—Եմ շորեր լոււայ. տեղ աըհամ. ընձի ջիւր դի, ընձի լողիըցըցու. այպմ վըր ձիկ տիսնաս' չխտաս իմ իրես.—Այ մարդ, պա մինք իրեկ, կնիկ էնք. ինչի քիւ այլ աը տամ քիւ իրես:

Կնիկ բիրեց, Դաւթին լողիըցըցուց:

Տիսաւ Դաւթի Մու խաչ վըր աջ թիւին սեւցիր ի:

Ըսաց.—Դաւթիթ, Ըսաց,—Զո՞ռ:

Էսաց,—Դաւթիթ քիւ մսե խոչ ընչի սըւցիր ի:

Դաւթիթ ըսաց.—Կնիկ, քիւ վ իզ կոտրուի, սկսն ըսըցիր, ես տըհամ, զարարուեմ, էլ չըմ իգեայ:

Դաւթիթ էլաւ, ձեռ դարտակ գինաց. կիւրզ-բան չտարաւ ուր խետ ուր էրդումի խարեր, սպանուեմ, մեղաց ազատուեմ իջաւ չիմաններ:

Սըլթան Զմուշ էն տեղ աղըրի քեարին տակ պախուեր էր. նետ անեղն զարկեց Դաւթի ձախ կողին: Դաւթից եօթ գեօմշիւ ձէն էլաւ:

Խանտութ խանըմ ենօսկ ու սարի վերէն նստած էր. Դաւթի պոռալիւ ձէն լսաւ. որ լսաւ, ուր սրտի ենարպուն զինք ենօսկ ու սարից տիեց տակ:

Ինու գլուխ խրուաւ ենօսկ ու սարի դուան յիոջիւ մըշ քեարին:

Մկայ էն տեղ եօթ հարասի (չափ) ցորեն կը վերցի:

Խանտութ խանըմն էլ մեռաւ, պրծաւ:

Դաւթիթ ու Խանտութ խանըմ-էրկուս մէկ տեղ տարան, խորին:

Ձէնով Յովան էլաւ վեր, լսաց.—Ես իշ անեմ. եմ թագեաւորութուն . . . անտէր, Սասման տնէն որցեղէն կտռաւ. ես էմ մնացե. Դաւթի զաւակ Մհեր, թի էն էլ սադ ընի:

Ձէնով Յովան կընի կըհայ Օղան-տօղան թագեաւորի քեաղաք, կըսի.—Եմ թոռ տու ձի, տանեմ. համ Դաւթիթ սըպանըցըն, Դաւթիթ թոլ առնենք. համ Սասմում չմնայ անտէր. տէր կէնայ Զոջանց տան. Կըսի.—Խնամի Յովան, Դաւթի զաւակ Մհեր մնուր ի, չկայ:

Կըսի.—Որ մեռեր ի, համ, ձեր գերեզմաններուն կաշկեմ. մեր տան մարդ որ մէկ տարեկան մեռնի, ինու տապան տաս Հալապար կեազ ի, էրկու տարեկան մեռնի, քսան Հալապար կեազ ի: Քեանի տարեկան սր մեռնի. յըմին տարուան տաս-տաս կեազ ի ինոր գերեզման: Թի որ հարցնես մեր տան մարդ որ յիսուն տարեկան մեռ. նի խարիր կեազ ինու գերեզման տընի: Եմ թոռ Մհեր լս տորի իրեք տարեկան ի. ես գիտեմ:

Կըլնի. կըհայ, գերեզմաններ կիշկայ, կաշկի որ ինոնց տան ննիսի գերեզման էն տեղ չկայ. կըգեայ, կըսի.—Խնամի, ոիւ ընչի-

ընձի կը խափես, եմ թոռ որ իրեք տարեկան մեռնի, ինու գերեզման եռուուն կիսազ ի. եռուուն կիսազ դերեզման չկայ ձեր գերեզմաններու մէջ, ընչի ձիկ կը խափես:

Կըսի.—ինամի, պա սուտ չըմ ըսի, մեռեր ի.

Կըսի,—Զանըմ, ես գիտեմ չմեռեր ի. դիւ չըս ուզի տայ:

Զէնով Յովան կընի, մըշ քեազբին կը պոտայ—Մհեր, Դաւթի զաւակ Մհեր, ոմք իս, դիւս իլի:

Քեառուուն աւուր ճանրախ Զէնով Յովանի ձէն կըհէր:

Մէկ էլ զանչեց.՝ Մհեր, Դաւթի զաւակ Մհեր, Դաւթի սըպանիր էն, արի, քիւ թոլ առ:

Զէնով Յովան սկոն զարմանելի ձէն ունէր, բատաններ յիռջե խրուաւ. Մհերի օրիսի բատան էլ խրուաւ:

Մհեր մօրէն իլեր էր, լսո, արև չըր տիսե ուր աչքով. ուրւապան յօդի մէջ էն պախէր. չըր գիտի արև ինչ էր, գիշեր ինչ էր. լուս-ցներեկ ինչ էր. բանըմ աստըլորէս չըր տիսե, չըր խասկըցե:

Ինու օրիսի պատ որ էն գեախ խրուաւ. Մհեր տիսաւ արև առեց մըջ ինու օրխներու. մէկ մարդ ինու կը զանչի, ըսաց Օղանտօղան թագեաւորին.՝Պապիկ. ընձի կը զանչենո Ըսաց.—Որդի, էյ, ֆարազա մինք մե սրտի խամար քի չընք խանի դիւս. զիի բառլան կապրցըցէնք մեր սրտի խամար, քեանի որ տղայ չունէնք. դիւ մեր տղէն էս, մեր սրտի փափաք առնենք քինէ. ախշար արև, աստըլոր, լսո կայ. քեաղաք, մարդ կայ. խազար Մհեր կայ. խազար Դաւթի կայ. մա մէնակ դիւ ես Մհեր:

Մհեր մէկ էլ կը տիսնայ մէ մարդ էլմէլ զանչեց.—Մհեր, Մհեր, Դաւթի զաւակ. Խանտութ խանըմի զաւակ. Օղան-տօղտն թագեաւորի էնու. դիւ չըս լսնայ, քե կը զանչեմ. քիւ խէր, բառլան Դաւթի սպանիր էն. թոլ մնացե գետին, մտ դիւ չըս իգեայ. քիւ խօր թոլ առնենք, ախըր զիւ էլ Սասման տան խոյուց էս. Սասման տան խոյու գեաւոն էս:

Որ սկոն ըսաց, բատաններ զըմեն խըռուան:

Որ բատաններ զըմեն խրուան. Մհեր դիւս իլաւ, գինաց:

Խրօղբէր տիսաւ զՄհեր, ճակատ պագեց:

Լակելեն առեց զՄհեր, գինաց Սասում:

Զէնով Յոհան որ գինաց Սասում, Սասման տան չորեր, ճակեր խանեց. Մհերին տուեց. ըսաց.—Որդի, առ, խազի, Սասման տան գեաւ դիւ էս մնացե. էլ ես խնայեմ վիր խամար.

Մհեր ուրեր խագեաւ.

Զոնեղեղեն շապիկ խագեաւ,

Քիւրիկ զապուրին խագեաւ.

Դաւուղ դադիթին դրեց ուր գիեօխ,

Թրիկ կեծակին կապէց վլր ուր,

Ռըմիկ Ֆևրզին առեց ուր ձեռ.

Կիւրզիկ Զոջանին առեց, դրեց վլր ուր թիւին.

Ճզմէն Արզրբումին խագեաւ.

Կեամիկ սատաթին եզարէ Քիւռկիկ Զալալու բիրան,

Թամի սատաթին դրեց Քիւռկիկ Զալալու բեամակ.

Քիւռկիկ Զալալին եւեւց դիւս:

Որ Քիւռկիկ Զալալին քեշէց դիւս, Քիւռկիկ Զալալին ըսաց.
—Է՛, անիրաւ. դիւ ինչ հատ ունես ձի խեծնես. քիւ բերան ի, ձի
խեծնս դիւ:

Մհեր ըսաց.—Քիւռկիկ Զալալի. անրադդութուն մանի խը ձի.
Ես էլ Սասման տան գեաւաներուց էմ:

Քիւռկիկ Զալալին ըսաց.—Դաւթի խարցի խամար. էդ մէկ
խապար ըսրցի՞ր. քի ձէն չըմ իտայ. իլի, ձի խեծի:

Մհեր կը խեծնի, խրօզրէր կտայ ուր յէոջն, կըհան Սըլթան
Զմուշկու կուռու մէջ:

Զէնով Յովան կըսի.—Ես ինչ անեմ, Մհեր տղայ ի, անյիմայ ի.
զատ չխասկանայ. ես էլ ծերացեր էմ, ձընէ կոիւ չգեայ:

Քիւռկիկ Զալալին կըսի,—Է՛, անիրամ, իւ կը վախենաս, ես՝
իրկը սկոմ ասկեար ընի, կը կոտորեմ. էն ինչ բան ի, եմ որչի
յէոջն. եմ ոտներու յէոջն, շնչիս յէոջն զէնոնք կը կուտորեմ:

Մհեր կըսի.—Խրօզրէր, մա մինք Սասման տնէն չընք. չէ, մինք
Սասման տնէն էնք. մինք մեռնէնք, մեր գերեզմնի վրէն թագեա-
ւորներ չըն կէնայ գեայ. քչե, հանք. մինք մեր կոիւն անենք:

Զէնով Յովան ու Մհեր մտան կոիւ:

Զէնով Յովան բօգ մատակ խեծեր ի, ընկեր ի մըշ Սըլթան
Զմուշի ասկրին կիսասպանել կանի, կըսի.—Մհեր, որդի, ես կիսա-
սպանել կանեմ, դիւ քըմի:

Շատ կոիւ արին. չուր յէվարին զարկուան:

Խրօզրէր կըսի.—Էսա ինչ անոշ բան ի, բանջար կը բրթեմ:

—Խրօզրէր, կըսի Մհեր, դիւ կը բրդես ամա, ես էլ քինէ ու-
սայ, էլ անոշ կը բրդեմ:

Սըլթան Զմշկու ասկրի եեօֆ կտուին:

Մհեր կըսի.—Ա՛խ էշ, եմ իօր թօլ առի:

Կընին, կը դառնան Սասման քեաղաք. ուրինց Սասման Զոջ
առուն:

Զէնով Յովան շատ կուրախանայ. կըսի.—Փառք քեզ, Աստ-
ուած, եմ թոռ Մհեր ձի խասաւ. էլ չըմ վախենայ:

Էրկու իրեք օր կը մնան տուն, կը խանդսանան։
Զէնով Յովան կը լինի, կեհայ Աւագ սար նեղիր։
Մհեր շատ խօրոտ տղայ ի. անսակով, քաղցրաէրուն. ուղա-
տակակերպ ի։

Զէնով Յովանի կնկեայ սիրտ վըր Մհերին կաւրի։
Կըսի. — Որդի, արի, յէս օր ջիւր դի, ձի լողացըցու։
Մհեր կը ունի, — Այ մէրիկ, սկզն բան չըլնը, ամօթ ի. կուզես, ես
ջիւր դնեմ. դիւ տար, լողացի։
Կըսի. — Մհեր, չըմ դիտի ամօթ-մամօթ. ջիւր կը դնիս, բիւրի։
զընձի կը լողկըցնես։

Մհերի ճար կը կտրի, կըսի. — Ինքն ու ուր Աստուած, տանեմ,
լողկըցըցեմ, Զիւր կառնի, կըսայ չու, կըսի. — Որդի, լողկըցի։
Կըսի. — Դիւ ջիւր լից վար եմ գլխուն, ես լողկանամ։

Մհեր իշ կանի, ձեռնէն չազատուի. ուր աշկեր կը խփի, ջիւր
կը լիի վըր ուր խրօղբօր կնկեան։ Շերեփ կը դիպնայ մըջ խրօղբօր
կնկեան գլխիւն. գլուխ կը կոտարի։

Խրօղբօր կնիկ կը լինի, անզգամի նման կը հայ, կը նստի տուն.
ուր գլեօխ կը ծածկի։ Տիսնայ Զէնով Յովան նեղիրից էկաւ տուն։

Մհերն էլ էլաւ, գինաց ուր խամար խաղալիւ։
Զէնով Յովան կըսի. — Կնիկ, ընչի չըմ ըլնի վեր, նեղիր եմ
ձեռնէն առնի։

Կնիկ մադտեն խառնե, խետ խապար չտայ։
Զէնով Յովան. — Այ հաւար, կնիկ, էդ ինչ ի կանես եմ գլեօխ
չօր ջոջութունով։

Կնիկ կըսի. — Եան քիւ թոռ կը մնայ նա տուն, եան ես
կըսի. — Կնիկ, ընչի. — Քիւ թոռ ձեռ կը թալեր թըլի ձի.
Զէնով Յովան կըսի. — Վայ, կնիկ, օր ջոջութենով նա խայ-
տառակութեն ի. նա իշ ի, դիւ սուտ կըսիս. եմ թոռ սկնայ բան
անի։

Կնիկ կըսի. — Ես շատ սկզն բաներ չըմ դիտի։ Եան ես նա
տուն պտի մնամ. եան Մհեր։

Զէնով Յովան կըսի. — Կնիկ. դիւն ըլնես, քիւ Աստուած, սկզն
մանի եմ գլեօխ, եմ թոռ եմ ձեռնէն մի խանի, դիւ կը տիսնաս
Սասման տնէն էն մէկ գեառն ի մնացե. Սասման տան նրգներու
ենօք մի կտորի. ափսոս ի Սասման տան ներգ էհա, ինի դռներ. Սա-
սում մնայ անտէր։

— Որ սկսն ի, ես տըլնեմ, տըհամ. Մհեր կենայ քի խամար։
Զէնով Յովան կըսի. — Կնիկ, խայու օրէնքին մէջ պսակուկ կնիկ
թըլնել չըլնը, ես Սասման Զոջ տնէն էմ. եմ նամուսի խամար

ամօթ ի, դիւ քիւ Աստուած. կլի՛, դիւու շինի, Մհեր թըղ չգեայ:
Մհեր յելարին կըգեայ. որ գեայ տուն, ձեռ կտայ դռան,

կաշկի դիւու ժակ ի, Մհեր կը յիմանայ:

Կըսի. — Նմ խրողրօր կնկեան արածն ի:

Մհեր կըլինի, կը թըղնի. լալելէն կըհայ, կըսի. — Ինչև ընձի
յէս օր Սասման ջոջ անէն զրկցցին:

Կըհայ վրր ուր խօր գերեզմնին կըլայ, խաղ կըսի.

— Խերիկ, իիւ անուու բնուց վեր իլի,

Ընձի յես օր Սասման ջոջ սնեն պէբանր են արած.

Խերիկ, իիւ անուու բնուց վեր իլի.

Ընձի յես օր Սասման ջոջ սնեն բէբանր են արած:

Աստուծոյ խրամանքով Դաւիթ կը փռշտայ, կընի, կընստի
մըջ ուր գերեզմնին, կըսի խաղով.

— Որդի, ինչ անեմ. զնացե նահվար ձեռնես,

Գեօն-կերպ քափե յիրիսէս,

Լոս կտրուե աշկերէս,

Օձ, կարին բեօն դրե վրէս:

Էլմէլ Դաւիթ կը պառկի, գերեզման կգեայ յիրար:

Մհեր կընի, կըհայ վրր ուր մէր Խանտութ խանըմի գերեզ-
մնին, կըլայ, խաղ կըսի.

— Մարէ, իիւ անուու բնուց վիր իլի,

Յես օր ընձի Սասման ջոջ սնեն բէբանր արիր են.

Մարէ, իիւ անուու բնուց վիր իլի,

Յես օր ընձի Սասման ջոջ սնեն բէբանր արիր են.

Աստուծոյ խրամանքով Մհերի մէր. Խանտութ խանըմ կը փը-
ռշտայ, կը նստի մըջ ուր գերեզմնին, կըսի խաղով:

— Որդի. ինչ անեմ, զնացե նահվար ձեռնես,

Գեօն-կերպ կտրուե իրիսէս,

Կտրուե լոս աշկերէս,

Օձ, կարին բեօն դրած վրէս.

Աստուծոյ խրամանքով Էլմէլ Խանտութ խանըմ կը մտնի ուր
գերեզման, կըսի.

— Որդի, դիւ գնա, դիւ գնա.

Են նահբախ իւ դիւ ըրնա

Քեար բնաղած ի, աւազ մաղած.

Մհեր ձին կը քչի. Կըհայ գիւրան արող մարդմ կը տիսնայ,
կըսի. — Ա՛յ մարդեր, բարի յաջողում ձեւ.

Կըսին. — Աստուծոյ բարին քե, Մհեր.

Կըսի. — Այ ախբէրներ, անօթի էմ, մէ ճօթ խաց շըք կտայ ձի:
Գիւթնի աէր կըսի. — Ընչի շընք կտայ. կեօ հան, արտի գլեօխ
խաց կայ, գիննա, կի.

Մհեր կընի, կըհայ, կը տիսնայ խաց շատ կայ էն տեղ, եօթ
մարդու ջրալ ի. իրեք աւուր իրեք դանուայ:

Էն խաց յըմեն կտաի Մհեր:

(Պա, Մհեր Ֆերգ ի, պա չուտի, ինչ անի):

Ինոնց մէկ կեվեղէ մշակ կընի. մշակ կըսի. — Այ մարդ. դիւ
մեր եօթ մարդու ջրեն իրեք աւուր՝ իրեք-իրեք դանուայ, կերար
պիրուն մէկ դանուան. դիւ կգեաս մեր զիւրան մէ փաթ կան
տաս:

Մհեր կըհայ, Քիւռիկ Զալալով եօթ փաթ կան կտայ:

Մշակ կըսի. — Էնի քի հատ չի, էնի Քիւռկիկ Զալալով հնարն
էր:

Կիջի Մհեր, եօթ փաթ էլ սունով կան կտայ:

Կընի, կըսեծնի Քիւռկիկ Զալալին, կը հայ, գետին յէոջև Քիւռ-
կիկ Զալալով ստաց կը թնդայ:

Մըհեր կըսի. — Հայ հօ, բու ի- գետինն էլ խալիւորցեր ի, եմ
ձիու ստաց տակ չդիմանայ:

Աստուծոյ խրամանքով Մհեր կը հայ, կը խասնի Ակրիփու քեար.
քեար կը բացուի. Մհեր ուր ձիով կը մտնե մըշ քեարին. քեար կը
գեայ յիւրա:

Կըսին. — Ըն օր իշ քեար քեաղին. աւազ մաղեն. էն ժամանակ
Մհեր տը գեայ դիւս:

Կըսին. — Դել Մհեր զինքն էլ սւը ձին էլ սալ ի.

Մըկայ, կըսին, էն տեղ արած ի վանք:

Աման տարի խամբարձման կըհան էն տեղ ուլստ.

Շատերուց էլ լսեր էնք. էնու ձին ուրբաթէ-ուրբաթ էնու
ջրուածք կընի. էն քեարի յէոջև կը թացուի. զըմեն մարդն էլ տի-
սիր ի:

Քեաւսուն օղորմին տանք Սասման Զոջ տան:

Շէն ու պոծառ կենայ Մարութայ բանձը Աստուածածին վըր
ուր խըման:

